

≡ Ս Ի Ռ Ա Ն ≡

Ի Թ Ա Տ Ա Ր Ե Վ Ա Ռ Ա Յ Ա Ն

1955

ՀՊՐԻԼ-ՄԱՅԻՍ

ԹԻՒ 4-5

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

Ա. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Գ.

Համաձայն երեք Պատրիարքարաններու, Յունաց, Լատինաց և Հայոց կողմէն որոշուած մասնագէտ ճարտարապետներու ցարդ ներկայացուցած տեղակաղիններուն, և երուսաղէմի կառավարիչ՝ Ն. Վ. Հասան էլ Քաթիսի հրահանգներուն, կազմուած են արդէն մասնագիտական դիւաններ, ուսումնասիրելու համար Ա. Յարութեան Տաճարին դանագան մասները, թէ յարանուանական և թէ հաւաքական իրենց բաժիններովը. սկսուած այս ուսումնասիրութեանց արդիւնքը յետոյ պիտի հաղորդուի կառավարութեան:

Ա. — Մասնագէտ ճարտարապետներու քննութեանց արդիւնքէն յայտնի կ'ըլլայ թէ Ա. Յարութեան դմբէթը վեր բռնող սիւները անհրաժեշտաբար պէտք ունին պէտքն արմէի նոր ամրացումներու, ինչպէս նաև իւրաքանչիւր սիւնին առանցքին մէջն ու շուրջը պէտք է դրուին ճառագայթաձեւ թանձրամածէ շնուռած շղթայաձեւ կառոյցներ, որոնք պիտի նպաստեն այս կերպով դմբէթի ընդհանուր կայունութեան, երկրաշարժերու պարագային:

Բ. — Գլուխ Յիսուսի Գերեզմանը տաղաւարող շէնքի ճեղքուածներուն և զայն վեր բռնող սիւներու թեքումին, յանձնախումբը համաձայն է որ նորոգութեան ենթարկուի ան, փոփոխութեամբը պատերը կազմող քարերու ինչպէս նաև պատերը, սիւներն ու խոյակները իրարու զօդող երկաթեայ ամրոցներու:

Մասնագէտաները կը յաւելուն նոյնպէս, որ Գերեզմանի շէնքին այժմու կառոյցը չի ներգաշնակուիր Տաճարի ընդհանուր ճարտարապետութեան նետ և հետեաբար զայն պէտք է ենթարկել որոշ բարեփոխութեան, շէնքին կարենալ ընծայելու կրօնական և ընդհանուր կառոյցին հետ հաշտուելու տրամաբանական ոճ մը:

Դ. — Քայլքայուելու վտանգին ներքեւ է նոյնպէս Ա. Յարութեան Տաճարին մուտքը: Ճակատին վերի մասերը դէպի գուրս շեղած են և զարդարան դակներուն մեծ մասը մաշած ու փացած են: Յանձնաժողովը կ'առաջարկի խնամքով վար առնել ճակատը և նոյն կերպով վերաշնել և պակաս ու թեր մասերն ալ ամբողջացնել:

Դ. — Անհրաժեշտ է նոյնպէս ընդհանուր քննութեան առարկայ ընել ամբողջ Տաճարի հիմերուն հետ կազ ունեցող ջրհորներն ու ջուրի ճամբաները, և դանոնք խնամեալ և կանոնաւոր դրութեան մը վերածել, առաջքը առնելու համար անոնց հիմերուն տուած խոնաւութեան և քայլքայումին:

Այսկերպ շուրջ երեսուն տարիներէ ի վեր օրակարգ եղող Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան հարցը կը մտնէ նոր ու վճռական փուլի մը մէջ, իր վրայ հրաւիրելով ուշադրութիւնը ոչ միայն իրաւակից Պատրիարքարաններու, այլ նաև Յորդանանի բարեխնամ կառավարութեան և բովանդակ քրիստոնեայ աշխարհին:

Հակառակ նոր ժամանակներու միտքերուն մէջ ստեղծած մշուշին և կարգ մը նուիրական զգացումներու և հանգանակներու աժգունութեան, այժմու ուխտաւորը Սուրբ Քաղաքը այցելած ատեն, նորէն կ'երգէ իր սրտի խորէն, ոեթէ մոռացայց զեղեղ երուսալէմ, մոռացի զիս աջ իմ»: Նորէն նախնաց հաւատաքին խորհուրդովն է որ կը համակուին բոլորը, երբ լուռ ու մտասքանչ խմբովին կ'առաջնորդուին Ա. Յարութեան համաքրիստոնէական Մայր Տաճարը՝ ի համբոյր Գերեզմանին Անմահին:

Մէկ կողմէն պատմութիւնը իր քանդակուած ստուերներովը, միւս կողմէն, կրօնքը իր սաւառնող խորհուրդովը, Ա. Քաղաքի մէջ կը ստեղծեն այն պիսի մթնոլորտ մը, ուր միտքն ու սիրտը կը զանեն իրենց կարելի սնունդը: Ուրիշ քաղաքներ, աշխարհի հին և նոր քաղաքակրթութեան ուրիշ սատաններ, իւրաքանչիւրը իրրե կեդրոն ցեղի մը ինքնուրոյն քաղաքակրթութեան, ումանք իրենց աճիւնացած աւերակներուն, ուրիշներ իրենց մշտանորող փառքի և մեծութեան ըսլոր ձեւերուն մէջ միակ բան մը կը պատմեն՝ մարդուն մաքի զօրութեան և զիտութեան չափն ու սահմանը: Այսպէս չզգար մարդ սակայն կրօնի այս մեծ օրօրանին մէջ, կեանքի խորհուրդը հոս ուրիշ ազգումներով կը խօսի, թե ու թուիչ տալով մտքին ու հոգիին, ելլելու համար ազգերու մասնաւոր զգացումներէն զերիվեր բարձրութեան մը, ուր ամէն ինչ համամարդկային է, աստուածային յայտնութեան մը լոյսով պսակաւոր:

Տակաւին համազգային և միջկրօնական այս Սբավայրը կը մնայ կարելի և միակ հանգիպակէտը, տարբեր ժողովուրդներու և կրօններու զիրար ճանչնալու, համամարդկային եղբայրութեան սկզբունքի մեծ դրօշին ներքեւ, Աստուծոյ զաղագումներէն զերիվեր բարձրութեան մը, ուր ամէն ինչ համամարդկային է, աստուածային յայտնութեան մը լոյսով պսակաւոր:

Հայ ժողովուրդն ու իր հոգեոր իշխանութիւնը, Հայ Եկեղեցին, սրբազն այս քաղաքին մէջ, դարերով ունեցեր են և ունին այսօր ուշադրաւ և բախտաւոր կացութիւն մը՝ որ նախանձը կրնայ շարժել այլապէս բախտաւոր:

ուած, բայց այս գետնին վրայ անմասն ժողովուրդներու: Ա. Յակոբեանց գարաւոր Մայրավանքէն զատ, որ Սիոնի գարաւոր ու պատմական բարձունքին վրայ իր շուրջը կը բոլորէ Ա. Հրեշտակապետաց և Ա. Փրկչի մենաստանները և ազգային սեփականութիւն եղող չէնքեր և հողեր, չայ ժողովուրդը և իր հողեր իշխանութիւնը Տէրունական Խուրը Տեղերու, Ա. Յարութեան, Ա. Ծննդեան, Ա. Կուսի Գերեզմանի Տաճարներուն մէջ և Համբարձման լերան վրայ, ունի քրիստոնեայ երկու մեծ Եկեղեցիներուն, Յունաց և Լատինաց հետ համահաւասար իրաւունքներ: Տակաւին նորակազմ Խորայէլի մէջ ունինք վանքեր, Եկեղեցիներ և վանքապատկան ու ազգային կալուածներ ու հարստութիւններ, որոնք այժմու քաղաքական դրութեան հետևանքով փիզիքապէս կը մնան անշատուած Մայրավանքէն, իրեւ մեր սեփականութիւն մեղի վերադառնալէն վերջն ալ:

Եկեղեցական ու ազգային այս մեծ ժառանգութիւնը զոր նախնիք թողածած են մեղի, գարերով մնացած է հաստատուն և անսասան, չնորհիւ ոչ միայն Ա. Աթոռի տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իրեւ պահակներ Աթոռը շրջապատող Ա. Տեղեաց և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւոց, ըրեւ են իրենց լաւազոյնը, միշտ վառ պահելով Սիոնի այս բարձունքին վրայ և Տէրունական Ա. Տեղեաց մէջ Աստուծոյ պաշտամունքին լոյսը, այլ մասնաւանդ չնորհիւ քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք գարերով ազգային այդ նուիրականութիւններուն ի խնդիր տուենք են իրենց խունին ու ոսկին, իրենց սէրն ու պաշտամունքը, որպէսզի անսասան մնայ Ա. Յակոբեանց առաքելական ծունը, Սիոնի բարձունքին՝ հանգչած հայ տապանակ ուխտին, և պահուին Ա. Տեղեաց մէջ մեր իրաւունքները, զերազոյն ժառանգութիւն և միսիթարանք մեր տառապակոծ բայց հաւատաշատ ժողովուրդին:

Վստահ ենք թէ գարաւոր հրաշքի մը զինով և բազմագիմի զոհողութիւններով երաշխաւորուած և մեղի հասած Ա. Տեղեաց մեր իրաւունքները, ինչպէս տոկէ առաջ, այնպէս ալ յետ այսու պիտի շարունակին զուրզուրանքի առարկան ըլլալ մեր ժողովուրդի բոլոր խաւերէն անխտիր: Կրօնական այս հրաշալի ծունը իրական փառք մը և մեր ժողովուրդին պատիւ ըերող Հաստատութիւն մըն է, որուն հաւասարը չունինք այսօր և որ կը մնայ միակը մեր ազգային և կրօնական ժառանգութենէն:

Ազգային մեր այդ գարաւոր Հաստատութեան հոգեկան հիմնաքարը եղող Ա. Յարութեան Տաճարի նորոգութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնն ու ազգը կը դնեն մեծ պարտաւորութեան մը և զոհողութեան մը առջև, որմէ չնք կրնար խուսափիլ ազգովին: Մեղի կը մնայ իրարու խառնել մեր սիրտերն ու ձեռքերը, արժեցնելու համար դարաւոր մեր իրաւունքը Ա. Քաղաքին մէջ, ինչպէս ասկէ առաջ՝ այնպէս ալ մեր օրերուն: